



Այս օրերն զամբարան մէջ շատով հաշտութիւն ըլլալու, եւ Ռուսաստանի ու օսմանեան Դրան մէջ եղած դժուարութիւնն վերջ մը սրտեւելու ցուցուցած յայտ պարտքի էլաւ, եւ կը ցաւի՝ որ անկէ ետեւ պատերազմի վիճակ մը յառաջ եկաւ:

Աս Դաւորացոյ կայսեր արամեց գործակցութիւնը հետ ունենալով, շարունակ գործեցին ու գաշտակցութեամբ հետ պատերազմի կողմնակցութեամբ մէջ խաղաղութիւնը պահպանելու եւ Կարապետ համար ունեցած փոխութեան օգնութիւնը, որ անու գաւառ ալ եղաւ ինչ անընդհատ յառաջ տանելէն ետ չէկոյալ:

Այս ջանքն մէջ յարաւորեալ ուղիով չպահովմը Բայց օրով հետեւ պատերազմին շարունակութիւնը կրնայ առ երկրիս ու Կարապետ շահուն եւ օգտին ի մերձաւոր գաղտնի հարկաւոր կը սեպեմ ծովանան ու ցամաքային գործիքներն աւելի եւս շարունակ, առ դիտարարութեամբ՝ որ բոլոր առաջարկութիւնն ներսուս գործող, ու խաղաղութիւնը հաստատելու աղջու օգնութիւն ըլլան:

Հրաման տալի որ սա նիւթիս վրայ եղած պաշտանակն խաղաղութեանց վաւերական գրականները ձեռն աշխատող հարգողներն:

Պատգամումը Տեառք:

Հարգաւ Երեւանից ցուցակը առնելով պիտի գրուի, եւ ես համարում եմ որ հիմա ան պաշտպան մէջ տեղութեան պահանջներուն ներսուն ձեռք վրայ պարտապաշտան խաղաղութեամբ շինուած է:

Հանձնարել եւ պատգամումը Տեառք:

Կոր լինելով տարւած մէջ առաւ հնչող օրհնութիւն չունեցանք: Կարապետութեան առ կարգադրութեամբ՝ ապրիլ ամի փոքրիկ տեղից գնորդ բարձրացան ու ալ բաժնուց չլաւ որով ինքն ծնուցաւ, բայց իրենց համբերութիւնը զարմանալի ու օրինակ ըլլալու արժանի էր, եւ խորհրդանշան կենաց պահպանութեան պէտք եղած բաներուն վրայ ծառայութեան հարկերը ինքն ինքն շարունակ համար ցուցուցան խնամքը (Ժողովարան մէջ) զո՞հ ըլլալու հոգին պահելու շատ օգնեց:

Մեծապէս կ'օրհնանամ՝ որ կրնամ մեր երկրին փառաւորներն ինքն շարունակ ծաղկելու վրայ ըլլալը՝ ձեռք ծնունդանել, եւ ինչ գրքի երկրորդութեան հետ եղած առաւելումը, ինչ գրքի կրնա փառաւոր եւ ինչ ներս փառանքներն նկատմով՝ զարգացր մեծցած է, եւ ինչ վերջ տարեցն եկամուտները տեղութեան կարգադրութեանց բաւելաւ: Համար՝ բաւականն տեղի կ'ընէ:

Չեր մատրոսութեանը կը յանձնեմ օրինակ առաւելութեան մը՝ որն օր իմ հրամանագր շինուեցաւ, եւ որն որ միացեալ խաղաղութեան ծախսերունց նաւարկութիւնը՝ ամէն խաղաղութեան արգելք չաւելաւ: Կր բանց, եւ փառաւորութեանը կը սպասեմ ժողովարանն օրինակ համար գիտեմք պիտի վերջի սեղմել օրինակ վերջուրէն, որն որ ստոր նաւերու գործածութիւնը կ'արգելն:

Իմ հրամանագր Արքեպիսկոպի ու Բեռնարիճի հաւաքարաններուն՝ իրենց կանոնաց ու կարգադրութեանց մէջ տեսնուած բաղձնային նորարարութեանց նկատմով՝ տեղի կ'ունենան հարգողներն: Աս հարգողութեան անդեմութիւններն առնելով պիտի որ գրուին, ու այլեւայլ կարգադրութիւններ պիտի յանձնուին ձեր գրասենեակը օրգան զի սա բաւարարականն ի գործ դրուին:

Տեղութեան քաղաքական պաշտամանը առաջնորդութեան վերաբերած կարգադրութիւնները մտաւոր բնութեան առ ձգուցան, եւ ես առնելով ուսուցիչութիւնը մը գնել պիտի տամ՝ որուն նպատակն է պաշտանաւարութեան կողմնակցութեան աղբիւր, եւ անով պաշտամատարութեանց գործունեութիւնը բարձրացնել:

Կատարանաց նորոգութեան վրայը եղած նոր կարգիւն ու կանոնները՝ շատ օգտակար հնարարութիւններ ունեցան, որոնց ունեցած յաջողութիւնը պիտի է յորդորել զենց ուրիշ կարգադրութիւններն ալ ձեր գրքերն:

Դասանգրական եւ ամուսնական վիճերու որոշումները՝ եկեղեցական ատենան քաղաքական առաւել փոխադրելու համար սրինաց առաւելութեան վիճակները պիտի ըլլան ձեռք, որոնք հասարակաց իրաւանց բարձրագոյն ատենաներուն մեծագոյն գործունեութիւն պիտի պատճառեն:

Ղեկավարող անուան ընելու վերաբերելով ուրիշները՝ մտաւոր օգտակար փոխադրութիւններ ընդունեցան, բայց սա նիւթիս մէջ ճիշդին վրայ կ'առնեմ՝ մասնաւորապէս մտադրութիւնները շարժել: Կատարանութեան օրէնքը՝ բանեւոր եւ աշխատելու արտադրութիւնը կը խախտեն, եւ ինչ աս սեղմումը կարելի ըլլայ առանց փառաւոր վերջուրէն տեսնու գործ ուրքը ի վիճակի կ'ըլլան իրենց աշխատելին, եւ ինչ խաղաղութեան հարցն պիտի փոխադրուի:

տեսնուած պատգամները շարունակու, եւ գրաւորութեան աշխատանքի շահերն իրարու հետ աւելի եւս սերտիւ կը կապուին:

Խորհրդանշան մէջ, ժողովարանը կ'ընտրուի, նայ ձեռք ներկայացուցան օրէնքներուն վրայը՝ փոխադրութիւններ պիտի տաւարկուին ձեռք:

Կարգադրութեան վիճակները ցուցաւին ինչ կաշառութեան շարեաց եւ խորհրդանշան պատգամներու (քննարկութեանց տեսն պատահած անարդ նեղութեանց առնելն տեսնելու համար) աղջու զազգէն միջոցներու ձեռք գործելու հարկաւորութիւն կայ:

Կարգադրութիւնը պիտի ըլլայ նաեւ կշռել ինչ արգելք կարելի չէ արմէք տարել իմ նախորդներուն տեսնելուն եղած խորհրդանշան օրհնանց սկզբունքներուն, որոնցմով ժողովարանը խորհրդանշան մէջ ներկայացուցան օրհնանքներուն նկատմով, քանի մը նորոգութիւններ խախտած են: Աս նիւթիս ձեռք մտադրութեանը յանձնելով՝ կը յայտնեմ իմ փառաւոր, զորն օր ունիմ տեղի արգելքները արտեւումն պատճառները վերջնելու, հասարակութեան ուրիշները ինքն փայ ունեցած փառահաւանքը ցարգելելու, եւ տեղութեան հիմնական կարգադրութեանց աւելի եւս հաստատութիւն շարժելու համար:

Աս մեծապէս առաւելոյց քննութիւնը՝ ձեր փառաւորութեանը կը յանձնեմ, եւ կը խնդրեմ՝ Աստուծոյ որ ձեր խորհուրդը յառաջ տանի եւ ձեր ընելու սրտանց առաւելութիւն:

ԳՐԱՅԵՆ ՏԵՐՈՒԹԻՒՆ

Պ. Քահանայապետին ամենախաղաղութեան շարունակութիւնն ու վերջը, Տեառք (30 31 32):

ԲԱՅՑ՝ առնելով ուրիշութիւններն մէկու կողմանէ մեծապէս խաղաղութեան օրհնանքներն շարունակ համար, որոնցմով ժողովարանը ինչ քանի մը հեռաւորութիւններէ մէջ աս օր կ'ընէ կը ճշտուի: Բայց հոս միայն մէկ երկրի մը վրայ կ'առնու համար, ձեր կրնա խաղաղութեան անդեմ ու նոր երկրի կառավարութիւնը Սեբաստիան լինելով, ինչ քանի մը փառաւորութեան օրհնանքներն արտեւումն պատճառները վերջնելու, հասարակութեան ուրիշները ինքն փայ ունեցած փառահաւանքը ցարգելելու, եւ տեղութեան հիմնական կարգադրութեանց աւելի եւս հաստատութիւն շարժելու համար:

Աս մեծապէս առաւելոյց քննութիւնը՝ ձեր փառաւորութեանը կը յանձնեմ, եւ կը խնդրեմ՝ Աստուծոյ որ ձեր խորհուրդը յառաջ տանի եւ ձեր ընելու սրտանց առաւելութիւն:

Կատարանաց նորոգութեան վրայը եղած նոր կարգիւն ու կանոնները՝ շատ օգտակար հնարարութիւններ ունեցան, որոնց ունեցած յաջողութիւնը պիտի է յորդորել զենց ուրիշ կարգադրութիւններն ալ ձեր գրքերն:

Դասանգրական եւ ամուսնական վիճերու որոշումները՝ եկեղեցական ատենան քաղաքական առաւել փոխադրելու համար սրինաց առաւելութեան վիճակները պիտի ըլլան ձեռք, որոնք հասարակաց իրաւանց բարձրագոյն ատենաներուն մեծագոյն գործունեութիւն պիտի պատճառեն:

տեսնուած պատգամները շարունակու, եւ գրաւորութեան աշխատանքի շահերն իրարու հետ աւելի եւս սերտիւ կը կապուին:

Կարգադրութեան վիճակները ցուցաւին ինչ կաշառութեան շարեաց եւ խորհրդանշան պատգամներու (քննարկութեանց տեսն պատահած անարդ նեղութեանց առնելն տեսնելու համար) աղջու զազգէն միջոցներու ձեռք գործելու հարկաւորութիւն կայ:

Կարգադրութիւնը պիտի ըլլայ նաեւ կշռել ինչ արգելք կարելի չէ արմէք տարել իմ նախորդներուն տեսնելուն եղած խորհրդանշան օրհնանց սկզբունքներուն, որոնցմով ժողովարանը խորհրդանշան մէջ ներկայացուցան օրհնանքներուն նկատմով, քանի մը նորոգութիւններ խախտած են: Աս նիւթիս ձեռք մտադրութեանը յանձնելով՝ կը յայտնեմ իմ փառաւոր, զորն օր ունիմ տեղի արգելքները արտեւումն պատճառները վերջնելու, հասարակութեան ուրիշները ինքն փայ ունեցած փառահաւանքը ցարգելելու, եւ տեղութեան հիմնական կարգադրութեանց աւելի եւս հաստատութիւն շարժելու համար:

Աս մեծապէս առաւելոյց քննութիւնը՝ ձեր փառաւորութեանը կը յանձնեմ, եւ կը խնդրեմ՝ Աստուծոյ որ ձեր խորհուրդը յառաջ տանի եւ ձեր ընելու սրտանց առաւելութիւն:

Կատարանաց նորոգութեան վրայը եղած նոր կարգիւն ու կանոնները՝ շատ օգտակար հնարարութիւններ ունեցան, որոնց ունեցած յաջողութիւնը պիտի է յորդորել զենց ուրիշ կարգադրութիւններն ալ ձեր գրքերն:

Դասանգրական եւ ամուսնական վիճերու որոշումները՝ եկեղեցական ատենան քաղաքական առաւել փոխադրելու համար սրինաց առաւելութեան վիճակները պիտի ըլլան ձեռք, որոնք հասարակաց իրաւանց բարձրագոյն ատենաներուն մեծագոյն գործունեութիւն պիտի պատճառեն:

Ղեկավարող անուան ընելու վերաբերելով ուրիշները՝ մտաւոր օգտակար փոխադրութիւններ ընդունեցան, բայց սա նիւթիս մէջ ճիշդին վրայ կ'առնեմ՝ մասնաւորապէս մտադրութիւնները շարժել: Կատարանութեան օրէնքը՝ բանեւոր եւ աշխատելու արտադրութիւնը կը խախտեն, եւ ինչ աս սեղմումը կարելի ըլլայ առանց փառաւոր վերջուրէն տեսնու գործ ուրքը ի վիճակի կ'ըլլան իրենց աշխատելին, եւ ինչ խաղաղութեան հարցն պիտի փոխադրուի:

Կատարանաց նորոգութեան վրայը եղած նոր կարգիւն ու կանոնները՝ շատ օգտակար հնարարութիւններ ունեցան, որոնց ունեցած յաջողութիւնը պիտի է յորդորել զենց ուրիշ կարգադրութիւններն ալ ձեր գրքերն:

քանի մէջ ջանքն ու նպատակն եղած է՝ աստուածային կրօնը՝ փխխիստաբարձեան հետ բարեկամական կապանքով մը միաւորել, որով եւ արմատաքիւղել այն խնամարար համայնաշարժը, որով շատերը կ'աշխատեն՝ կրօնը մնաց գէտ, ու Արքայան գիտութիւնը փխխիստաբարձեան դէմ ճակատեցրնելու։ Բռնած կարգն է, բնական կերպով ճանաչած սկզբունքներէն ցուցնել 1) Աստուծոյ գոյութիւնը, եւ 2) մարդոսը՝ Արքային հետ ունեցած յարաբերութիւնները։ Միանգամայն թէ ինչպիսի պաշտոն ու յարգութիւն հաճելի է Աստուծոյ։ — Ար Է բոլը՝ Արքայան կրօնին թէ տեսական եւ թէ գործնական մասերը։

Բոլոր գրաւորքը չորս գլխաւոր մաս բաժնուած է. որ են՝ Ա. Հիմնարկ աստուածային կրօնի բնութիւնը. Բ. Նշան կրօնին փառաբանութեանցը մեկնութիւն. Գ. Քրիստոնէական շնորհքն ու խորհուրդները. եւ Դ. Բրիտանիան պարտերը։ Արեւոյ ամենուն մէջ՝ գլխաւորաբար առաջնորդ անուան է Հ. Ա. Պաշտօնը մասնագիրը։ — Երանի ինչ ազգային դաստիարակութեան կրօնական մասն ալ բնա պատշաճի զարգանալով՝ մատենագիրք ալ իրենց սիրելի հասարակութեան թէ ներկայ եւ թէ հաւիտ կրօնային կենաց երջանկութեան գէտ ըստ մասն գործակից ըլլալուն միակտարութիւնն ունենան։

Ք Ր Ո Ւ Ե Ս Յ Ե Ա Ն

Գլխաւորաւ պարտաւորելը։

Դ. Նշան Երանութեան ինքնութիւնը։

(Հարգանքով թիւն. Տիւ 1852, Թի. 17. 1853, Թի. 1, 13, 1854, Թի. 1, 3.)

110. Գ. ԱՆՏ Երան դարձեալ 1792ին, իր մտածած յատուկ մէկ կերպով, Երանք մեծ փորձ մը ըլլաւ ու նշանաւոր իր այս գիւտին տարրադրութիւնը Գաղղիոյի ազգային ժողովքին տուաւ, որով 1793ին կառավարութիւնէն հրաման եկաւ, հետագայի առաջին գինը գրուելու։ Անիւ ետքը հետագայի նշան գաղղիական կերպն ալ ինչ շատ երկիրներ ընդունելու եղաւ ու գործադրուեցաւ։ Սակայն Երան հետագայի առաջին դարձեալ անկողնի ու գործադրողը չէր, ինչու որ յատաճօղցն եղած քանի մը փորձերէն դատ, մասնաւորաբար յիշուելու արժանի է, Հանաւի մէջ, Պէրիքիքիքիքի ուսուցին ասոր համար ունեցած աշխատանքը, որն որ 1780ին հետադրական արուեստի կերպ մը գատ. ու 1784ին հաւորագրուեցաւ (Synthematographique) անուամբ, Գրանք-փութի մէջ ապել տուած գրութիւն հրատարակեց։ Այս փութիւնը կերպով ծառայելու, փախճանին առեկ յարմարագոյն ու պարզ է։

111. Երան փութի տարիները փխխիստաբարձեան Երան դարձեալ 1796ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

112. Երան փութի տարիները 1796ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

113. Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

114. Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

115. Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

116. Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

117. Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Մ Ե Ր Ո Ւ Ե Ս Յ Ե Ա Ն

Անշուշտ։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Երան փութի տարիները 1791ին ժողովքի մէջ Ա. Երան փութի տարիները 1799ին նշանաւոր ըլլաւ քանի որ Երան փութի տարիները, ու 15 տարեան համար արածութիւն ընդունեցաւ. ինք մինակ գործադրուեցաւ։ Այս արածութիւն, որչափ որ պղծի փութագրութեան հետ չի կրնար համեմատուիլ ուն ալ, իր յատուկ աստուածութիւններն ու աղէկութիւններն ունի եւ իր մատուցած ծառայութիւնն ամենուն ծանօթ ու տիրեցաւ է։

Ք Ր Ո Ւ Ե Ս Յ Ե Ա Ն			
ԱՆՇՈՒՇՏ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԿ			
ԱՆՇՈՒՇՏ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԿ			
Անշուշտ 100 հոգեւոր փութին	արժ.	Ֆիւր.	2 տալիս
Երան փութի 100 ընթացիկ փութին	127 1/2	"	"
Երան փութի 300 ընթացիկ փութին	123 1/2	"	"
Երան փութի 1 փութին	12 26	"	"
Համարակ 100 մարդ արժ.	9 1/2	"	"
Երան փութի 300 փութին	"	"	"
Միւս 300 արժ.	12 1/2	"	"
Փարսի 300 փութին	149 1/2	"	"
Փարսի 300 փութին	127	"	"
Փարսի (Փարսի 6.)	372-380	փարսի	1